

ԳՐԱԿԱՆ

Ա.ՊՐՈՂ, ԷՋԵՐ

Վ Ե Ն Ե Տ Ի Կ

20 Ապրիլ 1864

Երկաթուղին ծովալճակներու մէջ կը մտնէ, և, իսկոյն, բնանկարը կը ստանայ տարօրինակ տեսք մը: Ո՛չ խոտ կայ և ո՛չ ծառ. ամէն ինչ ծով է և աւազ. հոռուն, հոն ուր ա՛լ աչքը չի կրնար առնել, խութեր զուրս կ'եննեն ծովէն, ցած ու տափակ, ոմանք ալիքէն կէս մը լուսացուած: Թեթեւ հով մը կը խորշումէ փալփլացող ջրակոյտերուն երեսը, ու մանր ծփանքները ամէն վայրկեան կուգան փոռելի միապաղաղ աւազին վրայ: Մայրամուտ արեւը անոնց վրայ կը ցանէ ծիրանի երանգներ, զորս ալեակին ուռչումը մերթ կը մթագնէ և մերթ կը փազփէ: Այս շարունակական շարժումին մէջ, բոլոր ձեւերն ու երանգները իրարմով կը փոխակերպուին և իրարու մէջ կը լուծուին: Անորակ կամ աղիւսազոյն խորքերը կը կոպրտանան կամ կը կանաչնան զիրենք ծածկող ծովէն, երկինքի տեսարաններուն համեմատ. ջո՛ւրն ալ կը փոխուի, և այս ամէնը իրարու կը խառնուին լոյսի առուանտումներուն մէջէն, ասկի փռչիներուն տակ՝ որոնք ալիքները կը պսպղայնեն, արծաթ դանդուրներուն տակ՝ որոնք ծոպեր կը շարեն պլատաքող ջուրին ծայրերուն վրայ, լայն ցուլքերուն և կարճ փայլակումներուն տակ՝ զորս ալեակի մը կողը կ'արձակէ: Աչքին կալուածն ու ընդհանրութիւնները շարունակ կը փոխուին և կը նորոգուին: Տեսութեան զգայարանը ուրիշ աշխարհ մը ունի առջևը: Տրամ գետիններուն ուժեղ, յըստակ ու ցամաք երանգներուն տեղ, վէտովէտում մը, անօրացում մը, հալած երազներու անդադրում փայլուն մըն է, որ երկրորդ երկինք մը կը շինեն, նոյնքան լուսաւոր, բայց աւելի բողբոջան, աւելի յեղյեղուկ և աւելի ճոխ ու ներոյժ քան միւսը, կազմուած՝ առընթերադրուած գլծերէ և գոյներէ, որոնց բաղադրութիւնը

ներդաշնակութիւն մըն է: Կարելի է ժամեր ամբողջ անցընել՝ զիտելով այս անզայտացումը, այս երանգները, այս պայծառութիւնը: Արդեօք ամէն օր զիտուած այդպիսի տեսարանէ՞ մը, հետզհետէ և անզգալարար իրենց վրայ տիրապետող այս բնութենէ՞ն, իրերու հեշտական և ծածանուտ արտաքիններովը խոհուած երեւակայութենէ՞ մըն է յառաջ եկած Վենետիկցիներուն գունագեղական ճաշակը:

21 Ապրիլ

Կոնտրոլի օրերնիս է. պէտք է նախ ման գալ և տեսնել ամբողջութիւնը: Իտալիոյ մարզարիտն է ան. ևս ոչինչ տեսած եմ անոր հաւասարող. քաղաք մը միայն զիտեմ որ քիչ մը կը նմանի իրեն, ա՛ն ալ միայն ճարտարապետութեան մասին. Օքսֆորտը: Ամբողջ թերակղզիին մէջ չկայ բան մը՝ որ անոր հետ բաղադատուի: Երբ միտքդ կը բերես Հոնովի և Նարբոլի աղտոտ փողոցները, երբ կը խորհիս Նիօրանսի և Սիէնի նեղ ու չոր փողոցներուն վրայ, և յետոյ երբ կը նայիս մարմարիտնէ պալատներուն, այս մարմարիտնէ կամուրջներուն, այս մարմարիտնէ եկեղեցիներուն, սիւներու, պատշգամներու, պատուհաններու, գոթական՝ մարիտանական՝ բիւզանդական քիւերու այս պերճ ասղնեգործութեան վրայ, զուն քեզի կը հարցնես թէ ինչո՞ւ անմիջապէս հոս չեկար, ինչո՞ւ երկու ամիս ուրիշ քաղաքներու մէջ կորսնցուցիր, ինչո՞ւ ամբողջ ժամանակդ Վենետիկի մէջ չանցուցիր: Հոն հաստատուելու ծրագրէր կը կազմես, կը մտադրես անպատճառ նորէն գօլ. առաջին անգամին կը հիանաս, ոչ միայն միտքով, այլ նաև սիրտով, զգացողութեամբ, ամբողջ անձովդ: Կը զգաս թէ ի՛նչ է երանութիւնը և արուածը. ինքնիրենդ կ'ըսես թէ կեանքը գեղեցիկ ու բարի է: Միայն աչքերդ բաց, շարժելու պէտք չկայ. կոնտրոլ կը յառաջանայ անզգալի շարժումով. պառկած ևս ամբողջովին կ'երթաս, հոգւով մարմնով: Տամուկ և մեղմ օդ մը երեսդ կը շոյէ: Կը տեսնես ջրանցքին լայն սփռոյթին վրայ ալեմփուրիլը այգիին բնութեան և թարմութեան մէջ ներհող օլորաներուն վարդագոյն և սպիտակորակ ձեւերուն: Ամէն բան կը մոռնաս. արհեստդ, ծրագրիներդ, ինք-

զինքդ: կը զրտես, կը ճաշակես, կը լսփես, կարծես մէկ անգամէն. կեանքէն ճոզոպրած, այերային դարձած, կը սուսանիս իրերուն վերև, լոյսին ու կապոյտին մէջ:

Մեծ Զրանցքը իր փորը կ'ընդլայնէ ընդ մէջ երկու շարք պալատներուն, որոնք, ամէն մէկը, զատ զատ և ինքն իրեն համար կառուցուած, ակամայ իրար բերած են իրենց այլազանութիւնները, զի'նքը զիզեցկացնելու համար: Մեծ մասը միջին դարէն են՝ առուոյտներով պսակադեղ իրենց ձուածե պատուհաններովը, զրասանգներով և վարդածեերով հիւսուած պատշգամներովը, ու գոթական փարթամ քմայքը կը փթթի անոնց կճեայ ժանեակներուն մէջ, առանց երբեք տկարութեան կամ տգեղութեան մէջ իյնալու. ուրիշներ, վերածնութեան ժամանակէն, հնադարեան սիւներու վրայ մակադրուած իրենց եռայարկերը կը դատկոնեն: Պորփիրն ու օձամարմարը դուռներուն վերև կը զրուակեն իրենց թոնկագին և ողորկ քարը: Բազմաթիւ ճակատներ վարդագոյն են կամ անոյշ գոյներով խառնեփնուած, ու անոնց արապէսքը կը նմանի ցանցկէններուն՝ զորս կոհակը կը գծէ նրբաւագին վրայ: Ժամանակը իր գորշ և ձոյլ զրոշմը դրած է բոլոր այս հինաւուրց ձեերուն վրայ, ու առտուան լոյսը գրգանոյշօրէն կը ժպտի փոռած ջուրին տարածութեանը վրայ:

Զրանցքը կը դառնայ, ու կը տեսնես որ ջուրէն դուրս կ'եննեն, ծօվային հարուստ բուսականութիւն մը պերճ ու անագին սպիտակագոյն բուստի մը պէս, Սանդա Մարիա տէլլա Սալիթէն, իր քանդակներու համարարողութիւններովը և արձաններով բեռնաւորուած իր եռանկիւն ճակատովը. աւելի հեռուն, ուրիշ կողմի մը վերայ, Սան Ծիօրճօ Մակճիօրէն, կըսկոբ, գաղտակրեայ շքեղ խեցիլի մը պէս. և անա Սուրբ Մարկոսը, զանգակատունը, հրապարակը, զքսական պալատը: Հաւանական է որ աշխարհի վրայ չկայ ասոր հաւասարող գոհար մը:

Ասիակ չի կրնար նկարագրուիլ. պէտք է գրոշմապատկերներ (estampe) տեսնել. բայց ինչ կ'արժեն առանց գոյնի գրոշմապատկերները: Զեերու անհունութիւն մը, գլուխ գործոցներու անձայր կուտակութիւն

մը, զիւտի տարօրինակ շոպյանք մը կայ հոս, որոնց վրայ ընդհանուր և շատ լայն գաղափար մը միայն կարելի է տալ, այնպէս կամ այնչափ՝ որչափ փայտէ գաւազան մը կրնայ տալ ծաղկած ծառի մը մասին: Ինչ որ արեական է անոնց մէջ, այն հարուստ և բազմապատիկ քմայքը՝ ամբողջութիւնը կազմող այն խառնուրդը, և այն բազմազանութիւնն ու հակադրութիւնն են, որոնք ներդաշնակութեան կը յանգին: Երեսկայեցէք կնոջ մը վիզէն կախուած ութ կամ տասը գոհարանոյիք, որոնց շքեղութիւնը կը պատշաճի անոր զեղեցկութեանը հետ:

Հիանալի հրապարակը, որուն եզերքն ի վար շարուած են սիւնասրահներ և պազարներ, քառակուսի ձևով կ'երկարածգէ իր սիւններուն անտառը, կորնթական խոյակները, արձանները, իր դասական ձեւերուն ազնուական և բազմազան յօրինուածքը: Անոր ծայրը, կը բարձրանայ կէս գոթական և կէս բիւզանդական ոճով տաճարը, իր սոխածե գմբէթներովը և սուր զանգակատուններովը, արքունիքներով զըրասանգուած իր կամարակապերովը, մանր սիւններով կէտկիտուած իր գաւթներովը, խճանկարներով ձեւփուած իր կամարներովը, զոյնղոյն մարմարիտոններով սալարկուած իր յատակովը, օսկիով շողշողուն իր զըմբէթիկներովը. տարօրինակ և խորհրդաւոր սրբարան, տեսակ մը քրիստոնէական մըզկիթ, ուր լոյսի կաթիլները կը զոզոզան կարմրորակ ստուերին մէջ, ինչպէս ճինի մը թեւերը ծիրանեղող և մետաղեայ ներքնուղիներուն մէջ: Այս ամէնը բոլորէն և փոշեյոյգք մ'է համակ: Քսան քայլ անդին, նաւակայմի մը պէս մերկ և ուղղաբերձ, հսկայական զանգակատունը երկինքն ի վեր կը ցցուի և հեռուէն ճամբորդներուն կը ցուցնէ Վենետիկի վաղեմի թագաւորութիւնը: Իր ռաքին տակ, իրեն փակած, Սանսովիոյայի նրբագեղ Լօճէզզան՝ ծաղիկ մըն է կարծես, ա՛յնքան արձաններ, հարթ քանդակներ, արոյրներ, մարմարիտոններ, շնորհագեղ և կենդանի արուեստին բովանդակ զիւտն ու շքեղանքը, իրարու եկած են՝ գայն հագուեցնելու համար: Հոս ու հոն, քսան մը վեհապանձ բեկորներ, բաց օդին մէջ թանգարան մը և յիշատակարան մը կը ձևացնեն, Սէն Ժան տ'Աք-

բէն բերուած քառանկիւնի սիւներ, Կ. Պոլսէն վերցուած արոյրէ քառակ երկուարներ, արոյրէ ձողեր՝ որոնց վրայ կը պարզէին քաղաքին զրօշները, երկու կրանիթէ սիւնի բուններ, որոնց զագաթներուն վրայ կան կոկորդիլոսն ու հասարակապետութեան թեաւոր առիւծը, անոնց տողե մարմարիոնէ քարափ մը և սանդուղներ, ուր կը կառանեն կոնտրոլներու սե տորմիղը: Աչքդ գէպի ծով կ'ուզղես, և ա'լ ուրիշ բան չես կրնար տեսնել: Քանալէտտի պատկերներուն մէջ տեսած ենք զայն, բայց քօղի մէջէն: Նկարուած լոյսը իրական լոյս չէ բնաւ: Ծարտարապետական շէնքերուն շուրջը, ջուրը, լիճի մը պէս ընդարձակուած, օձապտոյտ կը դարձնէ իր շրջանակը, իր կանաչորակ կամ կապուտագոյն երանգները, իր շարժուն ու խաժրիւրեղը: Հագարաւոր ալեակներ կը խաղան ու կը պսպրան սիւքին տակ, ու իրենց կատարները կայծերով կը փալփալան: Հորիզոնին վրայ, զէպի արեւելք, էսքլալոններու քարափին ծայրը, կը նշմարուին նաւերու կայմեր, եկեղեցիներու կոտորներ, մեծ պարտէզի մը աչքառու կանաչութիւնը: Այս բոլորը զուրս կ'եննէ ջուրերէն. կը տեսնես որ ալիքը ամէն կողմէ ներս կը մտնէ ջրանցքներուն մէջ, քարափներու երկայնքին կը դեղնի, հորիզոնին խորը կը մխուրի, տուններուն միջևքը կ'առուահօսի, եկեղեցիները կ'եղերէ: Ծողչողուն, լուսափայլ պարուրող ծովը, փառապսակի մը պէս կը բոլորուի ու կը շրջապատէ Վենետիկը:

Ինչպէս միակ ազամանդ մը՝ զարգարանքի մը մէջ, դքսական պալատը կը նըսեմացնէ մնացեալը: Այսօր ոչինչ կ'ուզեմ նկարագրել. կ'ուզեմ միայն ըմբռնել հաճոյքը: Այսպիսի ճարտարապետութիւն տեսնուած չէ. ամէն ինչ նոր է հոն. կը զգաս որ շինծու-էն զուրս քաշուած ևս. կը հասկընաս թէ դասական ու գոթական ձևերէն անդին՝ զորս կը յեղյեղենք միշտ և զորս մեղի կը հարկադրեն, ամբողջ աշխարհ մը կայ, թէ մարդկային հնարամտութիւնը սահման չունի, թէ, բնութեան նման, անխիա կրնայ բանաբարել բոլոր կանոնները և կատարեալ զործ մը արտագրել, համաձայն յարացոյցի մը՝ որ ներհակն է այն բոլոր յարացոյցներուն որոնց


մէջ բանտարկուած էր անխիա: Աչքին բոլոր ունակութիւնները խանդարուած են ալ, և, սիրուն անակնկալով մը, կը տեսնես հոս որ արեւելեան քմայքը դատարկութեան վրայ կը դնէ լիութիւնը, փոխանակ լիութեան վրայ նստեցնելու դատարկութիւնը: Ուժեղ բուններով սուսարած մը իրեն վրայ կը կրէ ուրիշ մը, թեթեալուն, ձուածններով և առուոյտներով ժանկագեղ, ու այս այնքան զաղփաղփուն յինարանին վրայ փառաւորապէս կը կանգնի մեծատարած պատ մը կարմիր ու ճերմակ մարմարիոնի, որուն կտորները նկարչագեղօրէն զիրար կը խաչաձևեն և կ'անդրադարձրեն լոյսը: Վերեր, ճակատիկէն բուրդերու, կոթողիկներու, փօքրիկ զանգակատուններու, զրասանգներու քիւ մը՝ իր եղերուածքովը երկինքը կը զօդատէ. ու մարմարիոնի այս օղակարկառ ու փթթիւնագեղ բուսականութիւնը՝ ճակատներու կարմրագեղ կամ սատափափայլ երանգներուն վրայ մտածել կուտայ մեծղի հընդկաթգնիններուն՝ որոնք, Ափրիկէի և Ասիոյ այն գուռաններուն մէջ ուր ծնած է այդ բուսականութիւնը, իրարու կը խառնէին իրենց տերեւներուն դաշոյնները և ծաղիկներուն ծիրանին:

Երբ ներս կը մտնես, աչքերդ մէկ անգամէն կը լեցուին ձևերով: Քանդակագարդ արոյրով հագուած երկու ջրամբարներուն շուրջը, չորս ճակատներ կը հանդիսադրեն իրենց ճարտարապետութիւններն ու արձանները, որոնց մէջ կը փայլի առաջին վերածնութեան ամբողջ երիտասարդութիւնը: Ոչինչ մերկ է և ցուրտ. ամէն ինչ շէնցած է հարթքանդակներով և կերպարանքներով. գիտունին և քննադատին իմաստակութիւնը հոս չէ եկած, սակաւապէտութեան և ճշգրտութեան պատրուակին տակ՝ կրճատելու համար կենդանի հանճարամտութիւնը և աչքերուն հաճոյք առթելու պէտքը: Մտրդ խտտմբեր չի կրնար ըլլալ Վենետիկի մէջ, ու զիրքերու պատուէրներուն մէջ չի կրնար բանտարկուիլ. մարդ չի կրնար դալ հիւսցմամբ յօրանջել հոն Վիզրիւզի հաւնած մէկ ճակատին առջև. կ'ուզեն որ ճարտարապետական սե է զործ գրաւէ և հրճուեցնէ զգոյցդ էակին անձը ամբողջ. զարդերով, սիւնակներով, արձաններով կ'աւանդնագործեն զայն. փար-

Թամ և զուարթ կը դարձնեն զայն: Հեթանոսական բոյր անդրիններ կը դնեն հոն, Արէան ու Պոսիդոնը, ու աստուածաշնչնազական դէմքեր, Ագամն ու Եւան. ասանուհինգերորդ դարու քանդակագործները հոն կը շարեն իրենց քիչ մը ճշտած ու իւրական մարմինները, տանուվեցերորդինները հոն կը պարզեն իրենց խոսովակոծ և կաշմբուռն ձևերը: Ռիկչիօ և Սանսովինօ հոն կ'աստիճանակարգին իրենց սանդուղներուն թանկագին մարմարիտները, իրենց արագէտքներուն շնորհագեղ քմայքը և նրբարուեստ կճածեփերը, զէն ու զարդ, ոստ ու ճիւղ, զարդալար, քմածին ծաղիկներ, չարաճճի այծեր, և ամբողջ յորդում մը բանաստեղծական տունկերու և զուարթ ու ոստոստուն կենդանիներու: Տեսակ մը երկչոտութեամբ և յարգանքով վեր կ'ենէ մարդ իշխաններու այս սանդուղներէն, ամէնալով տխուր սև զգեստին համար, որ հակադրութիւն կը յիշեցնէ բարեկաման մետաքսէ պճղնաւորները, զալմատական շքեղաշուք զառքաշները, բիւզանդական խոյրերն ու մոյկերը, սինեօրական մեծվայելչութիւնները, որոնց համար էին շինուած մարմարիտնայ այս աստիճանները, և անոնց ծայրը, յանկարծ իր դէմ կը գտնէ թինթօրէթի Ս. Մարկոսը, որ հին Սատուրնօսի մը պէս օղին մէջ կ'առկախտի, երկու շքեղ կիներու հետ, Զօրութիւնն ու Արդարութիւնը, ընկերուհիները տօմի մը, որ անոնց ձեռքէն կ'ընդունի հրամանատարութեան և կոխի սուրբ: Սանդուխին զագաթը կը բացուին կառավարութեան և հանդէսներուն սրահները, ամէնքն ալ նրկարներով զարդարուած. հոն, Tintoret, Veronese, Pordenone, փոքր Palma, Titien, Bonifagio, և քսան ուրիշներ, իրենց զուարթորոգներովը կը ծածկեն պատերն ու կամարները, որոնց զծագրութիւնն ու զարդարանքը յօրինած են Palladio, Aspetti, Scamozzi, Sansavino: Քաղաքին բովանդակ հանճարը հոս հաւաքուած է անոր զեղեցկագոյն դարուն մէջ՝ հայրենիքը փառաւորելու համար, անոր մեծութեան աստուածացումը տօնելով և յաղթութիւններուն յիշատակարանը կանգնելով հոս: Աշխարհի մէջ այսպիսի յաղթանակի հանդէս չկայ բնաւ. ծովային պատերազմներ, նաւեր՝ որոնք իրենց քիթը հակած են կա-

րագներու վիզին պէս, խիտ թրակներով ցուանաւեր, պարսպատամներ՝ ուսկից նետերուն տարափը կ'իջնէ, կայմերուն մէջերը ծփացող գրօշներ, ժխորալից խառնուրդներ կուռղներու, որոնք իրարու կը զարնուին ու կ'ընկղմին. իլլիրացի, Սարակինոս, յոյն խուժաններ, արեւէն արոյրի գոյն առած և մարտնչութեանէն ջղապիրկ մարմիններ, ասկեճամուկ կերպասներ, դամասկինուած զէն ու զրահներ, մարգարիտով աստղացանուած մետաքսներ, ամբողջ տարօրինակ խառնամտունութիւնը այն զիւցազնական փառաշուք պերճութիւններուն՝ զորս այս պատմութիւնը պարտացուցած է Զարայէն մինչև Տամիէզ, Բատուայէն մինչև Տարտանէլ. հոս ու հոն՝ Pardenone ի Առաքինութիւնները, տեսակ մը հերակղէսեան մարմինի հակայական մեծութեամբ արիւնխառն զգեստառնակիներ. ամենուրեք ցուցադրում առնական ոյժի, զգոյսպաշտ հանձքի, և, իբր մուտք այս շրջուցի թափօրին, արդի պատկերներուն ամէնէն խոշորը, Tintoret ի Արխայոյքիս մը, ութսուն օտք երկարութեամբ և 24 օտք բարձրութեամբ, ուր վեցհարիւր կերպարանքներ կը պատկերին կարմրափայլ լոյսի մը մէջ, որ հրդեհի բոցաշող ծուխին կը նմանի:

Թրգմ. Գ. Ի. Թէն
Շարունակիչի



ԽՈՐՀՈՒՐԳ ԵՒ ԽՕՍԳ

Ով որ ինկզիմիք զերի կ'ընէ ստրեան, կը կորսնցնէ անկն հեղինակութիւն իր խօսիւրուն մեջ, և հաւասարապէս ասելի կ'ըլլայ Աստուծոյ և մարդոյ:

*

Ստրիւնը ի յայտ կը բերէ սխառ հոգի մը, անսպասելի միտք մը և յոռի նկարագիր մը:

*

Այն որ առաջինատե կը կարծի իր անօր, պարսի այնպիսի ճշդապան ըլլալ իր թոյր խոսուններուն մեջ, որ իր խօսքը լոկ՝ ապահովագոյն համարուի քան ուրիշներու երդումը: